

ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Ուանդր Տագրելու Ռիւրիկի հերո :

ՈՄԱՆՔ կան որ սանտր մաքրել չը-
գիտնալուն՝ շատ անգամ երկայն ա-
տեն կ'անցընեն, սապօնով կամ գեր-
ձանով մաքրել ուզելով. անով ալ ոչ
երբէք լաւ կը մաքրուի, հապա միշտ
վրան եղը կը մնայ ու մէջի աղտերն
ալ բոլորովին չեն ելեր: Ուստի սանտր
մաքրելուն դիւրին կերպը աս է, որ
երկու վայրկենի մէջ կ'ըլլայ. այսինքն
կ'առնես քիչ մը բարկ օղի կամ ոգիք¹,
ու վրձինով մը կը քսես ակռանե-
րուն, ու վրան մէկ երկու անգամ կը
շփես նոյն վրձինով. կը տեսնես որ մէ-
կէն աղտն ու եղը կ'երթայ և բոլորո-
վին կը մաքրուի, իբր թէ նոր շինած
ըլլար. վասն զի օղին մասնաւոր յատ-
կութիւն մը ունի որ և իցե աղտ ի-
րեն քաշելու :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գ. Ուարմնոց երիրդական յատիւնեանցը
Վրայ:

ՈՒԱՐՄՆՈՅ Ճակոտկէնութեան, ա-
ռաձգութեան, դիմահարութեան,
ձգողութեան, տարածութեն և բա-
ժանելութեն վրայ ուրիշ ատեն տեղն
՚ի տեղը խօսուած ըլլալով², հիմա աս
յօդուածով ալ համառօտ մը կը խօ-
սինք մարմնոց երկրորդական յատկու-
թեանցը վրայ, որ առջի գլխաւոր յատ-
կութեանց հետեանքներն են. այս-
ինքն կակղութիւն և կարծրութիւն,
հաստատութիւն և լուծութիւն, ծա-
ւալականութիւն և անտարածութիւն:

Կակուղ կ'ըսուին ան մարմնները

¹ Քեսին բագը, բա-ն:

² Տես Ա. 18, 19, 49, 34. Դ. 32, 61:

որ քիչ Ճնշմամբ կրնանք անոնց ձեր
փոխել կամ մասունքը զատել. իսկ
որոնց որ ձեր փոխելու և մասունքը
քակելու համար աւելի ոյժ պէտք ըլ-
լայ, անոնք կ'ըսուին կարծր մարմին:

— Ուարմնոց կակղութեն ու կարծրու-
թեան պատճառը մասանց ձեն ու
ձգողութիւնն է: Պիտենք որ մար-
մինները այլեայլ մասունքներէ բաղ-
կացած են. աս մասերն ալ ամէնքը
նոյն ձեր չունենալով հարկաւ քովե-
քով որ կուգան՝ ամէն կէտով մէկմէ-
կու չեն կրնար դպիչլ. մանաւանդ
երբոր այլեայլ նիւթերէ բաղկացած
ըլլայ մարմինը. օրինակի համար, երբ
որ կաւը ջրով թրջես, կակուղ բան
մը կ'ըլլայ, և որչափ որ ջուրը աւել-
ցընես՝ այնչափ աւելի մասունքը մէկ-
մէկէ հեռանալով, ամենեին պնդու-
թիւն չունենալէն զատ՝ ջրոտ բան մը
կը դառնայ. իսկ երբոր նոյն կակուղ-
ցած կաւը կրակով տաքցընես ու ե-
փես, ջրային մասունքը բոլորովին կը
ցնդի ու մնացած կաւին մասունքը քո-
վե քով կուգան կը կարծրանան: Ու-
կէց յայտնի կ'երենայ թէ մարմնոց
կարծրութեան ու կակղութեն պատ-
ճառը իրենց մասանցը ձեն ու խոռո-
թիւնն է. ուստի հաւասար մեծու-
թիւն ունեցող այլեայլ մարմիննե-
րէն որն որ աւելի ծանր կը կշռէ՝ ա-
նիկայ է ամենէն կարծրը. որովհետեւ
անոր մասունքը աւելի խոռութեամբ
միացած կ'ըլլան:

Ծխարհքիս մէջ ամենակարծր ը-
սելու մարմին չկայ. հապա ամէնն ալ
չափաւոր ուժով մը կրնան ձեւերնին
փոխել կամ կտոր կտոր բաժնուիլ:

Ումենէն կարծր մարմինը ադամանդն
է. և ասիկայ բանելու համար միայն
ադամանդի փոշիով կրնայ մաշուիլ.
ասկէց յայտնի է թէ իստ զուտ մար-
մին է, ինչպէս որ առջի տարւոյն մէջ
ալ ցցուցինք:

Լակղութիւնն ալ այլեայլ աստի-
ճան ունի, ու զանազան պատճառե-
րով կը փոխուի. զոր օրինակ թէ որ

¹ Էլուս: Հատ. Ա. 22:

մոմը կրակին բռնես՝ կը հալի . սովորաբար կակղութեան վերջին աստիշան կը սեպուի մարմնոց հալիլը :

Հաստատուն մարմին կ'ըսուին անոնք՝ որոնց որ մասերը մէկմէկու հետ կպած են . իսկ լոյծ կամ հեղանիւթե կ'ըսուին անոնք՝ որոնց մասերը մէկմէկէ բաժնուած ու հեռու են . հաստատուն մարմիններուն ձեր շատ տեսակ կ'ըլլայ , և իրենց ձեր միշտ կը պահեն , շարժելու ժամանակ ալ իրենց մասունքը հաւասար արագութիւն կ'ունենան . իսկ հեղուկներուն մասունքը կ'երենայ թէ կըրկեկ պիտի ըլլան . ինչպէս որ փոշիի վրայ քիչ մը ջուր որ սրսկես , ամենէն մանր մասունքն ալ կլոր ձեւ կ'առնուն . հեղուկներուն կեցած ընդունարանը ինչ ձեռվ որ ըլլայ , մէջի հեղուկին քանակն ալ նոյն ձեր կ'առնէ . զոր օրինակ կ'ըլլայ գլանածեւ , քառակուսի , եռանկիւնի , կլոր ևն . և աս հեղուկները ամփոփելու համար պէտք է որ ամէն կողմանէ ձնշուին : Հաստատուն մարմնոց թէ որ մէկ մասը փրցընես հանես , նոյն տեղը պարապ կը մնայ . իսկ հեղուկներուն պակսած ատենը՝ մէկէն պարապած կտորդ կը լեցուի կը միանայ . նոյնպէս հաստատուն մարմնոց վրայ թէ որ ուրիշ կտոր մը աւելցընես՝ աղեկ չմիանար անոնց հետ , իսկ հեղուկներուն վրայ թէ որ աւելցընես՝ այնպէս կը միանան որ ամենէն չես կրնար որոշել թէ որ մասն էր աւելցուցածդ . ուստի թէ որ ուղես այլեայլ մետաղներ կամ ուրիշ հաստատուն մարմիններ մէկմէկու հետ աղեկ մը բաղադրել , պէտք է որ առաջ երկուքն ալ հեղուկ դարձընես : Ո՞արմնոց հաստատուն կամ հեղուկ ըլլալուն պատճառը ջերմութեն պակասութիւն ու առաւելութիւն է . անոր համար մարմնոյ մը որչափ աւելի ջերմութիւն տանք , այնչափ մասունքը իրարմէ կը հեռանան , և չէ թէ միայն ինչուան հեղուկ կը դառնան՝ հապանակ կը ցնդին . զոր օրինակ մնդիկն :

1 Ճէւ :

ու ջուրը երկրիս ու օդին սովորական ջերմութեամբը միշտ հեղուկ կ'ըլլան . իսկ թէ որ աւելի տաքցընես՝ շոգի դառնալով կը ցնդին : Ի՞նդ հակառակն հեղուկներու ջերմութիւնը թէ որ պակսեցընելու ըլլանք , հաստատուն մարմին կը դառնան . զոր օրինակ մնդիկն ու ջուրը թէ որ քիչ մը չափէն աւելի պաղեցընելու ըլլաս՝ կը սառին ու հաստատուն մարմին կը դառնան :

Ո՞արմնոց ընդարձակիլը երկու կերպ կ'ըլլայ . մէյմը թելաձգութեն՝ , մէյմն ալ ծաւալականութեամբ՝ : Ոյելաձգութիւն կ'ըսուի մարմնոյ մը թելի պէս երկրնալը . իսկ ծաւալականութիւնը մարմնոց ինչ և իցէ դիրքով ընդարձակիլն է . բայց աս երկու յատ կութիւններն ալ իրարմէ շատ չեն զանազանիր , և պատճառն ալ նոյն է : Ոսկին որ մետաղներուն մէջ ամենէն շատ թելաձգութիւն ունեցողն է , ամենէն աւելի ալ ծաւալականն է . ինչպէս որ ոսկէզօծելու համար գործածուած ամենաբարակ թիթեղներէն՝ կ'երենայ : Արծըթէ , պղնձէ ու անագէ ալ թիթեղներ կը շինուին , բայց ոսկիին բարակութեանը չեն հասնիր : Ո՞մէն աղէկ թելաձգութեամբ երկրնցող մետաղները միանգամայն լաւ ծաւալական չեն ըլլար . զոր օրինակ երկաթն ու պողպատը թէպէտ . և շատ յարմար են երկայն ու բարակ թել քաշելու , ինչպէս որ նուագարաններու թելերէն ալ կ'երենայ . բայց ծաւալականութիւննին քիչ է . ու կուանով և թիթեղնահան՝ գործիքով հաստկեկ թիթեղներ միայն կը շինուին , ինչպէս թանագը՝ , որ անագազօծ երկրթէ թիթեղ է :

Իսկ ոսկին կրնայ այնպէս բարակ թիթեղ շինուիլ , որ 50 քառակուսի բթաչափը՝ մէկ ցորենի ծանրութիւն

1 Գ. Հ. Ductilité.

3 Վարագ :

4 Թիթեղնահան գործիքը երկու գլանէ կը ձևանայ , որ իրարուներհակ գիլքով կը դառնան՝ ու երկուքին մէշտեղպը դրուած մետաղը կը տափկեցընեն :

5 Թէնէւէ :

կ'ունենայ . և ասոր մակերեսոյթը ինչուան 2,000,000 տեսանելի մասունք կրնայ բաժնուիլ :

Այսի բարակութեամբ արծըթէ ոսկեզօծած թելմը, որ 444,000 մեթը երկայն ըլլայ , կամ թէ 234 մղոնէն աւելի ըլլայ , թէ որ թիթեղնահան գործիքէն անցընելու ըլլանք՝ աս թելին լայնքը կ'ըլլայ մէկ գծաչափին ինչնին մէկը : Ան ատեն աս թելին մակերեսոյթը տակէն ու վրայէն իբր թէ երկու ոսկիէ թիթեղներով պատած կ'ըլլայ . աս երկու թիթեղները իրենց լայնքէն երկերկու տեսանելի մասունք կրնան բաժնուիլ , որովչորս թել կ'ըլլան , և անոնցմէ ամէն մէկուն երկայնութիւնը կ'ըլլայ 444,000 մեթը , և բոլորը մէկէն 1,776,000 հազարամեթը . բայց ամէն մէկ հազարամեթն ալկրնայ բաժնուիլութը տեսանելի մասունք , որով տասնըորս միլիոնէն աւելի կ'ըլլայ :

Ա ոլլասթոն որպէս զի կարենայ ոսկին կամ փլաթինը այնպէս բարակցընել , որ հասարակ գործիքով անկարելի է , աս հնարքը մոտածեց . նախ կրցածին չափ փլաթինը բարակցուց , ետքը ան թելը արծաթով պատեց ու թելաձիգ գործիքով բարակցուց . երբոր արծաթին թելը բաւական բարակցաւ , առաւ բորակային թթուուտի մէջ ձգեց ու փլաթինին վրայէն արծաթը բոլորովին լուծեց . մէջի փլաթինը ան աստիճան բարակցեր եր որ հազիւ աչքի կ'երենար : Ուէ որ աս կերպով կէս քիլոկրամ փլաթինէ թելմը շինենք , այնչափ երկայն կ'ըլլայ որ բոլոր երկիրս կը պատէ . և աս թելերէն հարիւր հատը մէկտեղ բերելով՝ մէկ ապրշումէ թելի մը հաստութիւն չեն ունենար :

Այսկորաբար մարմնոց ծաւալականութիւնն ու թելաձգութիւնը այլեայլ պատճառներով կը շատնայ . ինչ պէս են բաղադրութիւն մասանց , և բախումն , բայց ամենէն աւելի ջերմութեամբ . զոր օրինակ ապակին որ ինքն իրեն քանի որ պաղ է դիւրաբեկ

մարմին մըն է , ու որ և իցէ ուժովիր ձեր չփոխեր , տաքնալով ան աստիճան ծաւալական ու թելաձիգ կ'ըլլայ՝ որ ամէն տեսակ ձեի կուգայ , և ինչուան մետաքսի թելերէն աւելի ամենաբարակ թել կը շինուի ու ձըկուն կերպասներ կը գործուի . բայց ջերմութիւնը ցրուելէն ու պաղելէն ետքը իրեն թելաձգութիւնն ու ծաւալականութիւնն ալ բոլորովին կը կորսուին , ու թեթե զարնուածքով մը կը կոտրտի : Ասկէ յայտնի կ'իմացուի թէ որ և իցէ մարմնոց ծաւալականութեան պատճառը իրենց մասանցը մէկմէկէ հեռանալն է . վասն զի ինչպէս ծակոտկէնութեան ու բաժանելութե մէջ ցցուցինք՝ մարմնոց մասունքը անմիջապէս մէկմէկու կը պած չեն , հասկա ան մասանց մէջտեղուանքը ծակեր կան , ան ծակերուն մէջն ալօդ լեցուածէ . ուստի քիչ մը տաքութիւն տուածիդ պէս՝ ան օդը կ'ընդարձակի ու քովի մասունքը հըրելով կը լայննայ . և որչափ որ ջերմութիւնը աւելցընես , այնչափ ալ մարմնները շատ ու շուտ կը ծաւալին :

(Ե) աւալականութեան ու թելաձգութեան հակառակ յատկութիւնն է մարմնոց անտարածութիւնը¹ . այսինքն մասանց մէկմէկէ չքաժնուիլը . ասոր պատճառն ալ աս է որ ան մարմնոց մասունքը մէկմէկու հետ աւելի ձգողութիւն ունին՝ քան թէ ան արտաքին զօրութեան հետ որ կ'ուզէ զանոնք իրարմէ բաժնել : Ամենէն աւելի անտարածելի նիւթերն են կիսամետաղներն ու քարերը . ասոնց մէջ ալ աւելի ադամանդը , լեռան բիւրեղը և ուրիշ գոհարները . անտարածելի մարմիններէն ոմանք խիստ դժուարաւ կը կոտրին , ոմանք ալ պղտի զարնուածքով մը կը փշրին :

Այսկոմնոց ընդհանուր յատկութիւներուն վրայ այսչափ խօսելէն ետքը , ասկէց ետեւ կը սկսինք կարգաւ խօսիլ մնացած նիւթերուն վրայ :